ՎԵՐՋԻՆ ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

Տարտանէլի մէջ

Բարիզ, 24.— (Մակոյ դիւանէն) Ֆրանսական պատերազմական զեկոյց մը կը նկարագրէ Կելիպոլիի կռիւներուն միջոցին Ֆրանսական Զոռավներուն եւ Օսար զօրագունդին մէկ սուլինաւոր փայլուն յարձակումը, որ տեղի ունեցաւ երեկոյեան ժամը 6ին կատարեալ յաջողութեամբ: Ֆրանսական աջակողմին դիմաց գտնուող դիրքերը 10 վայրկեանի մէջ յարձակումով գրաւուեցան: Զեկոյցը կ'աւելցնէ թէ հակառակ կռուին յուսահատական հանգամանքին, Ֆրանսացիք գերիներ առին որոնց մէջ սպաներ ալ կան: Յաջողութեան ամենէն նշանակելի կէտը Քէրէվէս-Տէրէի ձորին վրայ իջնող դիրքին գրաւումն է, զոր Թուրքերը ամիսներէ ի վեր յուսահատօրէն կը պաշտպանէին: Ռ.

Արեւելեան ձակատէն

Բեղրոկրաս, 24.— Զեկոյց մը կը ծանուցանէ թէ Ռուսերը Լէմպերկը պարպեցին երեքշաբթի եւ կը շարունակեն իրենց նոր հակասին վրայ քաշուիլ: Երկուշաբթի Լէմպերկի ուղղութեամբ թշնամին յարձակողականը կասեցուցին, եւ յաջորդ առաւօտ՝ կատաղի կռիւներու շնորհիւ, որոնց միջոցին թշնամին ապարդիւն յարձակումներ գործեց ծանր կորուստներ կրելով, կրցանք յառաջանալ Զօլֆիէվ քաղաքին ուղղութեամբ: Այն ատեն որոշեցինք պարպել քաղաքը: Ռուս հեծելազօրքը վերոյիշեալ յարձակեցաւ թշնամւոյն վրայ եւ սուրէ անցուց 3 դասակ Ռավառուսքի արեւմտեան կողմը: Տնիէսթրի շուրջ կռիւը կը շարունակուի. Ռուսերը 1000 գերի առին սուինաւոր կռիւով մը: Ռ.

Արեւմտեան ձակատէն

Բարիզ, 24.— Զեկոյց մը կ'ըսէ թէ Արրասի հիւսիսակողմը՝ հետեւակազօրքի քանի մը գործողութիւններ եւ Շամբանիի մէջ ականներու պայթումներ եւ հրացանաձգութիւն տեղի ունեցան: Վերին Մէոզի վրայ գերմանական յարձակում մը եղ մը ջուրեցաւ, մինչդեռ Ֆրանսացիք Լորէնի մէջ գերմանական 2 ամրութիւն գրաւեցին:

Իտալական ձակատէն

ՖՐԱՆԲԵՒԻՏԱԼԵԱՆ ՄԵԾ ՅՈՅԺ

Բարիզ, 24. — Այսօր Թրօքատէրոյի սրահին մէջ Ֆրանսիւիտալական մեծ ցոյց մը տեղի ունեցաւ ընդ նախագահութեամբ Պ. Բուանքարէի: Խօսեցան՝ Տէշանէլ, Ս. Բիւօն, Իտալ. դեսպան Թիրօնի եւ ուրիշներ: Դեսպանը փաստերով հաստատեց թէ Աւստրիա հանիցս ուզած էր Պալքանեան հաւասարակշռութիւնը խանգարել, բան մը որուն միտ ընդդիմացած էր Իտալիա: «Այժմ եզրակացուց, միակ կարելի լուծումը Դաշնակիցներուն յաղթանակն է որ պիտի ապահովէ ազգութեանց սկզբունքին եւ միջազգային արդարութեան վրայ ամրապէս հիմնուած խաղաղութիւնը:» Հ.

Հռոմ, 24.— Ամբողջ հակասին վրայ կռիւը շատ աւելի սաստիկ կը դառնայ: Մեծ եւ միջին չափերով հրետանին գլխաւոր դերը կը կատարէ: Թշնամին բազմաթիւ տեղեր գիշերային յարձակումներ փորձեց, բայց չի կրցաւ մեր կողմէ գրաւուած հողամասերը վերստին գրաւել: Երեկ Աւստրիացիք Ֆրայօֆելի վրայ հակայարձակումներ գործեցին, բայց ետ մղուեցան մեր հրետանիէն եւ ոչխարձակներէն՝ հարիւրաւոր դիակներ ձգելով կռիւին վայրը: Զեկոյց մը կ'ըսէ թէ Աւստրիացիք Վերին Իզօնցօի վրայ ծանր հրետանի մը գետեղելու վրայ են: Ռ.

Հռոմ 24. — Թշնամին անօգուտ կերպով յարձակեցաւ Մոնթէբիանօի, Բալկրանտի եւ Քրէսքավէրտի վրայ որոնք երեկ գրաւած էին: Ֆրայօֆելի դէմ կատարուած կատաղի յարձակումները ետ մղեցինք: Թշնամին 200 դիակ ձգեց պատերազմի դաշտին վրայ: Հ.

ԱԴՐԻԱԿԱՆԻ ՀՍԿՈՂՈՒԹԻՒՆԸ

Բարիզ, 23. — Իտալական նաւատորմը սանձնեց Ադրիական ծովուն անմիջական հսկողութիւնը, ինչպէս կը յայտարարէ Ֆրանսացի ընդհ. հրամանատարը որ այս առթիւ զովեստը կ'ընէ վերջին 10 ամսուան միջոցին այս շրջանին մէջ գտնուող Ֆրանսացի նաւազներուն տոկունութեան: Ռ.

ճնշուած օդ՝ իւրաքանչիւր քառակուսի մանտաչափի մէջ։ Արդ, սովորական ատեն, ջրամբարներուն մէջ միայն պարզ օդ կայ. երբ ուզուի ընդծովեան սուզել՝ ջրամբարներուն տակերէն քանի մը հատ կափարիչներ (valves) կը բանան, բայց որպէս զի ջուրը ներս գայ՝ պէտք է ջրամբարներուն մէջի օդը պարպել. ասոր համար ջրամբարներուն վրայի մասին վրայ հաստատուած են խողովակներ որ զանոնք հաղորդակցութեան կը գնեն ճնշուած օդի սենեակներուն հետ՝ «բօմբ»երու միջոցաւ։ Վերոյիշեալ կափարիչները բացուելուն պէս, այդ խողովակներուն ծորակներն ալ կը բանան և կը բանեցնեն օդահան գործիքները (pompes à air) որոնք ջրամբարներուն մէջի պարզ օդը քաշելով կը փոխադրեն ճնշուած օդի սենեակներուն մէջ։ Այս կերպով ջրամբարներուն մէջ կ'սկսի ջուր լեցուիլ և ընդծովեան ծանրանալով կ'սկսի ջուրին երեսէն կամաց կամաց վար իջնել։ Երբ նաւը ամբողջովին սուզած է՝ բացի հրամանատարին աշտարակաձև խցիկէն որ դեռ ջուրէն դուրս է, կը գոցեն ջուր առնող այդ կափարիչները, կը կեցնեն միւնոյն ատեն օդահան գործիքները և այս վայրկեանէն սկսեալ ընդծովեան իր հորիզոնական ղեկերուն միջոցաւ ծովին տակը կ'երթայ, հետեւեալ պատճառով։

Պէտք է գիտնալ որ ընդծովեան ամէն շոգենաւի պէս պարզ, այսինքն ուղղաձիգ (vertical) ղեկեր ունի (ընդհանրապէս երկու հատ) որոնք ղեկնքը աջ կամ ձախ կողմ ուղղելու կը ծառայեն։ Ասկէ զատ ունի ուրիշ 2 կամ աւելի հորիզոնական ղեկեր, որոնց պաշտօնն է՝ ընդծովեան ծովին տակէն դացած ատեն՝ դէպի վար կամ դէպի վեր ուղղել։ Երբ ընդծովեան պիտի խորասուզուի, շատ կամաց կը քալէ, այսինքն ժամը 5 մղոն արագութեամբ, և երբ, ինչպէս ըսինք, այնպէս մը սուզուած է որ արդէն աշտարակը միայն ջուրէն դուրս է, հորիզոնական ղեկերը կ'սկսին գործել, և այս ղեկերուն հաւասարի մասը կէս աստիճան վար ծռելով՝ ընդծովեային հատեւը քիչ մը վեր կ'ելլայ (բայց ղեկը ու պտուտակները միշտ ջուրին մէջն են) և բնականաբար նաւուն քիթն ալ աւելի ջուրին մէջ կը մղուի. քիչ յետոյ այս ղեկերուն հատեւի մասը 1 մէկ-չորրորդ աստիճան վար կը ծռեն մինչև որ աշտարակին կէսը ջուրին մէջը մտնէ, յետոյ ալ աւելի վար (2 աստիճան) մինչև որ աշտարակին երեսը քառորդը ջուրին մէջը ըլլայ. յետոյ կը պակսեցնեն 1 մէկ-չորրորդ աստիճանի՝ մինչև որ աշտարակը բոլորովին խորասուզուի. այնուհետև նաւուն արագութիւնը կը շատցնեն։ Հիմա հասկցանք թէ ինչպէ՞ս ընդծովեան ջուրին տակը գնայ։

Ընդծովեան՝ ջուրին երեսը ելլելու համար հակառակ գործողութիւնը կը կատարէ, այսինքն ճնշուած օդէն մինչոցաւ ջրամբարներուն մէջի ջուրը դիւրութեամբ դուրս կը վանէ մինչև որ ամբողջ ջուրը լաւ մը պարպուի, որմէ վերջ ջրամբարներուն տակի կափարիչները կը գոցէ և նաւն ալ, թեթեւնալով, կրկին ջուրին երեսը կ'ելլայ։

Ընդծովեային մեքենաները երկու տեսակ կ'ըլլան, մէկը Diesel մեքենաներ, որոնք ջուրին վրայէն դացած պահուն կը գործածէ, իսկ միւսը՝ ելեկտրական մեքենաներ՝ որոնք կը գործածուին ջուրին տակէն դացած ատեն։

Երբ ընդծովեան ջուրին տակէն կ'երթայ, պարզապէս կոյր է, այսինքն բնաւ չի տեսնար թէ իր քովը ի՞նչ կայ։ Արդ, ի՞նչ կ'ընէ ընդծովեան՝ երբ ջուրին տակէն դացած պահուն առանց ինքը տեսնուելու ուզէ տեսնալ։ Périscope անունով գործիք մը կայ որ կարելի է ըսել թէ պարզ դիտակ մըն է երկայն խողովակի մը ձեւով և որ ընդծովեային էր Արտօպ, Նաֆէրլի եւ Քամուս գիւղերուն կողմը։ Անոնք անմատչելի լեռներու վրայ խիստ զօրաւոր բնական ամուր դիրքեր գրաւած էին և այդ դիրքերը աւելի ամրացուցած էին մէկ քանի կարգ խրամատներով և մարտկոցներով։ Ռուս քաջարի զօրքերը Յունիս 4ին գրոհ տալին այս դժուարամատչելի դիրքերուն վրայ և Սիվրիչայի հովտին մէջ յանկարծական յառաջխաղացութեամբ մը ձեռք անցուցին թրքական ամրութիւններուն առաջին գիծը, և յետոյ, հինգ օրուան կատաղի մաքառումով մը մի առ մի գրաւեցին միւս դիրքերը։ Շաւիղներէ անցնելով, թնդանօթները իրենց ուսերուն վրայ փոխադրելով, մինչև 10,000 ոտք բարձրութիւններու վրայ մագլցելով և յանախ սուինով յարձակում գործելով՝ անոնք յաջողեցան ետ մղել Թուրքերը՝ որոնք կանխաւ կազմակերպուած իրենց պաշտպանական գիծերուն շնորհիւ յատուկ դիմադրութիւն մը ցոյց տալին։

Արտօպը գրաւուեցաւ Յունիս 6ին և Խը՝ Շին։ Այս երկու տեղերը բազմաթիւ գերիներ բռնուեցան, ինչպէս նաև մեծ քանակութեամբ պաշար, ռազմամթերք և հեռագրի ու հեռաձայնի կայմածներ։

Օլբիի շրջան. — Մայիս 18ին Ռուս զօրքը Օլբիի ուղղութեամբ յաջող յարձակումներ գործեց։

Թուրքերը ջանացին ետ առնել Զինաչէրայի մօտ իրենց կորսնցուցած դիրքերը բայց ետ մղուեցան։

Օլբիչայի հովտին մէջ քաջարքները կատաղի յարձակումով մը թրքական ազամամթերքի կարաւան մը գրաւեցին, անոր ընկերակցողները սրէ անցնելով։

Ուրմիոյ շրջան. — Թուրքերը այս շրջանին մէջ խալիլ պէյի հրամանատարութեան տակ զօրաբանակ մը կեդրոնացուցած էին որ Ապրիլի 26ին յարձակեցաւ դէպ ի Տիլման յառաջացող Ռուս յառաջապահներուն վրայ։ Հակառակ Թուրքերուն թուական ջախջախիչ առաւելութեանը, ռուսական յառաջապահ զօրքերը հերոսական դիմադրութիւն մը ըրին և քայլ առ քայլ նահանջեցին դէպ ի Մուխանիրի բարձունքը՝ Տիլմանի հիւսիսակողմը. միւս կողմէ ռուսական ուժերուն կարեւոր մասը կը մօտենար Մուխանիրի։

Մայիսի 1ին, Թուրքերը ընդարձակ ճակատի մը վրայ վճռական յարձակողական մը փորձեցին Մուխանիրի ռուսական դիրքերուն վրայ. բայց երկու օրուան կատաղի կռիւ մը վերջ ետ մղուեցան և երրորդ օրը Ռուսերն էին որ անդիմադրելի յարձակողականի մը սկսան։

Թուրքերը մեծ կորուստներ կրելով՝ ստիպուեցան պարպել Տիլմանը, լքելով իրենց մթերքի կառքերը և դաշտային հիւանդանոց մը իր բոլոր պաշտօնեաներով, ու իրենք ապաստանեցան կանխաւ ամրացած իրենց լեռնային դիրքերը։

Տիլմանի յաղթութենէն վերջ, Ռուսերը որոշեցին ոչ միայն հոն գտնուող Թրքական ուժերը ջախջախել, այլ և Վանայ և Ուրմիոյ ծովերուն միջև գտնուող ամբողջ Թուրք զօրքը պարտութեան մատնել ու ցրուել։

Ռուսական ձախ թեւը այս կերպով ընդհանուր յարձակողականի ձեռնարկեց երեք ուղղութեամբ. առաջին, հիւսիսային կողմէն՝ Ալաշկերտի և Տիատինի հովիտներուն ուղղութեամբ դէպ ի Մանազկերտ. երկրորդ՝ հիւսիսային-արեւելեան կողմէն և արեւելքէն՝ դէպ ի Վան. և երրորդ՝ հարաւէն (Դավրէժէն) դէպ ի Ուրմիա՝ նպատակակէտ ունենալով Ուրմիոյ ծովին հարաւային կողմը շրջապատել։

Ալաշկերտի հովիտէն դէպ ի հարաւ Մուրաս Զայի (Արածանի) հովիտը յառաջացող զօրասիւնը նեղը ձգեց բազմաթիւ Քիւրտ հեծեալ զօրագունդեր որոնք անկարգ վիճակի մէջ փախան դէպ ի հարաւ։

Մայիս 11ին, Ռուս քաջքները կատաղի յարձակումով մը գրաւեցին Մանազկերտը՝ Մշոյ սանճագին մէջ. միւնոյն օրը ռուսական ուրիշ զօրագունդ մը կը գրաւէր Բաքնոցը, որմէ վերջ Ռուս հեծելազօրքը այլ և այլ ուղղութեամբ հետախուզութիւններ կատարեց, ամենուրեք թշնամին ետ մղելով։

Մայիսի 17ին, Ռուս զօրքերը գրաւեցին Արճեշը, Վանայ լիճին հիւսիսային եզերքը կարեւոր կէտ մը՝ ուր գտնի Վան յառաջացող միւս զօրասիւներուն հանդիպելու։

Մայիս 18ին, Թուրքերը, որոնք Ալաշկերտի հարաւ արեւմտեան կողմը կոր գիւղը կեդրոնացած էին, յարձակում գործեցին Ալաշկերտի ուղղութեամբ։ Ռուս զօրքերը թողուցին որ Թուրքերը մօտենան և յանկարծ անոնց դէմ թնդանօթի ու խորտընկէցի կրակ մը բացին, մինչև հեծելազօրքը երկու կողմէ անոնց վրայ յարձակում կը գործէր։ Թուրքերը մեծ կորուստներով նահանջեցին Կոր, և Ռուս զօրքերը յառաջանալով քանակեցան Տերքի առջև՝ թրքական դիրքերուն դիմացը։

Մայիս 22ին, Թուրքերը ստուար զօրասիւն մը դրկեցին Տիատինի և Սալտուսի ճամբով ռուսական ձախ թեւը պաշարելու համար, բայց ռուս հեծելազօրքը չուտով բախտնոցին հասնելով՝ ձախ թեւի ուժերուն մէկ մասին հետ միասին յարձակեցաւ անոնց վրայ, մինչ ռուս հրետանին ուժգնաբար քաջասիրտ քաջաքզօրագունդերուն այս կատաղի յարձակումին։ Թուրք զօրագունդը, չարաչար պարտուած, սկսաւ փախչիլ և ամբողջ օրը հալածուեցաւ հեծելազօրքէն։

Միեւնոյն ժամանակ, Տերքի առջև գտնուող Թուրք զօրքերը՝ այս պարտութեան հետեւանքով վերջացին պարպել իրենց դիրքերը և իրենք ալ նահանջեցին։

Վերջապէս, յունիսի 4ին, ճակատամարտ մը վերջ, Ռուսերը գրաւեցին Ալճաուազը՝ Վանայ ծովին հիւսիս-արեւմտեան կողմը, և այս կերպով Ալճատալ լեռնաշղթային և Վանայ ծովին հիւսիսային եզրին մէջտեղ գտնուող բոլոր շրջանը, ինչպէս նաև Մշոյ սանճագին Թուրքերու կողմէ պարպուած մէկ մասը՝ Մանազկերտ քաղաքով միասին Ռուսերուն ձեռքը ինկան։

Այս ճակատամարտներուն մէջ պարտութեան մատնուած Թուրք զօրքերը պահեստի 33րդ զօրաբաժինին կը պատկանէին, իրենց հետ ունենալով բազմաթիւ Քիւրտ հեծելազօրք։

Ընդհ. Հանգանակութիւն

Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՂԹԱԿԱՆՆԵՐՈՒՆ

Հովանաւորութեամբ

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ

ՖԻԼԻՊԷԻ ՀԱՆԳԱՆԱԿԻՉ ՄԱՍՆԱԽՈՒՄԸ

Ֆիլիպէին	Լէգ
Տեարք՝ Փոխադրեալ	5890
Մկրտիչ Ազպահեան, Յակոբ Գ. Փափազեան, Տիգրան Յ. Պոյաճեան՝ 70ականէն	210
Առնակ Սիւնկիւճեան	60
Արմենակ Մ. Թովմասեան, Գրիգոր Ս. Դաւիթեան, Թագւոր Հ. Ստեփանեան, Մինրան Տաղլամեան՝ 50ականէն	200
Մինրան Պամամճեան, Յովհաննէս Գ. Մեսրոպովիչ, Նուպար Մաղլըմեան, Ռոմ (Կ.), Ռակիան Նալչաճեան 40ականէն՝	200
Տիկին Ազնիւ Ե. Փափազեան	30
Եղբարք Կարապետեան	30
Աբրահամ Թօփաքպաշեան, Արշակ Թիւթիւնճեան, Դանիել Թիւթիւնճեան, Գրիգոր Պըլտիկեան, Գրիգոր Վարդանեան, Դաւիթով և Մինասեան, Թագւոր Գ. Հինտլեան, Թագւոր Ս. Հինտլեան, Յովէֆ Դանիթարեան, Խաչիկ Թագւորեան, Կարապետ Սարգիսեան, Մնտ. Մանուկ Գրիգորեան, Յակոբ Պէզեան, Յարութիւն Փազարճըքցեան, Ներսէս Կ. Գոզանճեան, Ռոմ (Ս.), Ռոմ (Ս.), Ստեփան Փափազեան՝ 20ականէն	360
(Շարունակելի)	6980

ԿԱՐԵՒՈՐ ԶԵԿՈՅՑ

Գահիրէի եւ շրջակայից ազգայիններուն համար

Գահիրէի մէջ «Արև»ի հետ ո՛և է գործ ունեցողները, ինչպէս նաև բաժանորդ գրուիլ փափաքողները կրնան դիմել Հ. Բ. Ը. Միութեան կեդր. գրասենեակը, 33 Rue Madabegh, Caire, առաւօտեան ժամ 9—1 և կէս օրէ վերջ ժամ 4—7։ Նամակով՝ B. P. 1079։

ԱԶԳԱՅԻՆ ՔՐՈՆԻԿ

ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԱԶԳ. ՇԱՀԵՐՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ

Բժշկապետ Բ. Նաւասարդեան որ Կովկասի մէջ ընդհանուր յարգանք կը վայելէ իբրև վաղեմի ազգասէր և ուղղամիտ գործիչ մը, հետեւեալ նամակը ուղղած է «Մշակ»ի.

«Պօղոս Նուբար փաշայի ձեռքով ղեկավարված ամէն մի ազգասէր գործին վերաբերելով միանգամայն անվերապահ և լի յոյսով ու հաւատով, ի թիւս որոց և այսօր ազգային դիտակցութեանը ուղղած կոչին Ազգային շահերի պաշտպանութեան նպաստելու ֆոնդ կազմելու մասին, այսու խնդրեմ ընդունել իմ լուման 10 ռուբլի:»

Ալեքսանդրապոլի մէջ վախճանած է Տ. Գեորգ ֆոնֆ. Մկրտումեան որ հանրային ու գրական օգտակար գործունէութիւն մը ունեցած ։ Իր մահը ընդհանուր վիշտ պատճառած է Կովկասայոց։

ՎԻՐԱՒՈՐ ԶԻՆՈՒՈՐՆԵՐԸ

ԱԶԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ ՄԷՋ

Պատրիարքարանն ասկէ առաջ պատրաստութիւններ տեսած և կառավարութեան ալ տեղեկացուցած էր պատերազմի մէջ վիրաւոր զինուորներու դարմանումին համար։ Ինչպէս կը յիշուի, այս նպատակաւ հիւանդապետութեան դասընթացքներ հաստատուեցան Պոլսոյ զանազան տեղերը, և վկայականներուն անունները ալ հաղորդուեցան կառավարութեան։ Այս անգամ վիրաւոր զինուորներու Պալիս փոխադրութեան առթիւ Պատրիարքարանը այս գործնական վարժութիւն ստացողները պիտի հրաւիրէ նուիրելու իրենց ջանքը և այս նպատակաւ նպաստամատոյց մարմիններու կողմէ ալ պիտի ըլլան կարեւոր օգնակցութիւնները։ Ազգ. Հիւանդանոցի Հոգաբարձութիւնն ալ զինուորներու դարմանին և հանգստութեան համար կարելի միջոցները գործադրելով, այս պարագան Հոգաբարձութեան կողմէ հաղորդուած է Պատրիարքարան։ Հիւանդ զինուորներուն 150 անկողին յատկացուած է Ազգ. Հիւանդանոցին մէջ։ Հոգաբարձութիւնը վիրաւոր զինուորներու դարմանին աւելի ուշադրութիւն ընծայելու համար, որոշած է առ այժմ ոչ և նոր հիւանդ չընդունիլ, բայց ի բացառակ անտէր և ընդունելութիւնը ստիպողական հիւանդներէն։ Խառն ժողովը Հիւանդանոցին նիւթական օգնութեան միջոցներ գտնելու համար հարկ եղած խորհրդակցութիւնը պիտի կատարէ։

Բիւզանդիոն 20)4(915

Ս. Պատրիարքը կարեւոր հրամանագիր հաղորդելէ յետոյ Հիւանդանոցի հոգաբարձութեան՝ վիրաւոր զինուորներու դարմանին համար, այս օրերս անձամբ պիտի այցելէ, մօտէն տեղեկութիւն ստանալու համար անոնց առողջական վիճակին վրայ։ Արքէն Հոգաբարձութիւնը պէտք եղած զոհողութիւնը կ'ընէ այս նպատակաւ։ Մտադրութիւն կայ դիմում ընելու թաղային մարմիններուն՝ որ Հոգաբարձութեան ստանձնած այս պարտականութիւնը դիւրացնելու համար ընծայեն պէտք եղած աջակցութիւնը։ Տարակոյս չկայ որ ամէն անհատ իր կարողութեան սահմանին մէջ դիւրութիւն մը պիտի տայ Հոգաբարձութեան, որ այսքան կարեւոր պարագաներու մէջ ստանձնած է դժուարին պարտականութիւն մը։ Իզմիրի Առաջնորդարանը եղած ազդարարութեան վրայ, 50 անկողին տրամադրուած է զինուորներուն համար և քաղաքին զինուորական հիւանդանոցին մէջ դարմանուած հիւանդներէն 50ը ղրկուեր է Ազգ. Հիւանդանոց։ Առնուած տեղեկութեանց համաձայն, Կէլիպօլուի հայութիւնը իր կողմէ հարկ եղած խնամքը նուիրած է վիրաւոր զինուորներուն դարմանին համար։ Ժողովուրդէն ամէն դասակարգ, անձնուիրութիւն ցոյց կուտայ այս նպատակաւ և վիրաւորներու հանգստութեան համար կարելի խնամքը ի գործ կը դնէ։

Բիւզանդիոն 22)5(915

ԵԴՈՒԱՐԴ ԹՈՒՐՇՈՒՃԵԱՆ

Եդուարդ Թուրշուճեանի կորուստը որ տեղի ունեցած է Յունիս 22ին դիւցերը Գահիրէի մէջ, խորունկ վշտի տրամադրութիւն մը գտաւ։ Աղեքսանդրիա ուր հանգուցեալը երկար տարիներ ապրած ու գործած և, անջնջելի յիշատակներ թողած է։

Թուրշուճեան կ. Պոլսոյ Օրթաքէօյ թաղի զաւակ՝ Շիլմանեանններու, Վասիլեաններու, Փորթուգալներու, Շնորհքեաններու և Մալխասներու այն ազնիւ սերունդէն էր՝ որոնք Հայ-Լուսաւորչական և Հայ-Կաթոլիկ հասարակութեանց մէջև յաւէտ անջնջելի միութեան կամուրջը դարձնեցին, Պէշիկթաշլեանի «Եղբայր Եմք մենք»ը անխարականութեան և ազգային դաղափարի անխախտութիւնը վրայ անկորնչելի իրականութեան մը վերածելով։

Եդուարդ Թուրշուճեան Աղեքսանդրիոյ մէջ ծանօթ սահմանադրական պայքարին ամենէն անկեղծ, հաստատամիտ և ամենի ախոյեաններէն մին հանդիսացաւ։ Անգամ մը որ կիրքերը լռեցին և տեղական ազգային կեանքին մէջ սահմանադրական բնականոն համերաշխութիւնը հաստատուեցաւ, իր հետապնդումներուն անկեղծութիւնը, իր դիտումներուն ազնուութիւնը և իր բացարձակ անշահախնդրութիւնը բարձրացուցին զնահատուեցան նոյն իսկ անոնցմէ որոնց դէմ երբեմն անողոք և անհերող գտնուած էր։ Թուրշուճեան սկզբունքի և համոզումի մարդ էր գերազանցապէս։ Ճշմարիտ ազգասէր մը, որուն սակայն կանուխէն պակսած էր աւիթը հայրենասիրական աւելի վեհագոյն մարզերու մէջ յայտնագործուելու։ Գործի ասպարէզը որուն մէջ փայլուն կարողութիւններով օժտուած անխոնջ աշխատող մը հանդիսացաւ, և ընտանեկան կեանքը ուր օրինակելի ամուսին մը ու որդեսէր հայր մը էր, իրեն անհնար կը դարձնէին ստանձնելու ազգ. աւելի ծանր պարտականութիւններ։ Չէր սիրէր ստանձնել գործ մը՝ որուն պիտի չկրնար ամբողջովին նուիրուիլ, զոր չպիտի կարողանար անթերի և խղճմտօրէն կատարել։

Գործի ասպարէզին մէջ փայլուն յաջողութիւններու ետեւէն իր կրած մեծագոյն ձախորդութիւնները իրենց հակառարուածը ունեցան իր առողջութեան և իր բարոյական կորովին վրայ, այնպէս որ Գահիրէի Թուրշուճեանը կարծես առաւելն ։ի միայն Աղեքսանդրիոյ Թուրշուճեանին, մնալով հանդերձ միշտ նոյն անկեղծ, անաչառ և յարգելի անձը մինչև իր մահուան օրը։

Մեր անկեղծ և խորունկ ցաւակցութիւնները՝ հանգուցեալին այրիին, զաւակներուն և ազգականներուն, ու յարգանքը՝ իր յիշատակին։

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԻՒՆ

Ի ՆՊԱՍՏ ԿՈՎԿԱՍԻ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐՈՒՆ

Ի նպաստ Կովկասի գաղթականներուն սարքուած վիճակահանութիւնը տեղի ունեցաւ կիրակի (20 Յունիս 1915) երեկոյ ժամը 9ին, Հայ Ազգ. Սրահի մէջ, ընդ հսկողութեամբ յատկապէս կազմուած Յանձնախումբին և ի ներկայութեան երկսեռ ազգայիններու։

Շահեցան հետեւեալ 23 թիւերը.

362	421	731	896	1022	1038	1045
1086	1145	1349	1477	1514	1668	
1690	1794	1905	2078	2116	2207	
2245	2604	2733	2894։			

Քանի՞սնիւ կտոր զա՛ղան արժէքաւոր պարգեւները կը գտնուին Հ. Բ. Ը. Մութեան Կեդր. Գրասենեակը, 33 Մատրակի փողոց, ուր անոնք ամիջապէս պիտի յանձնուին վերոնշեալ թիւերով տոմսակները ներկայացնող անձերուն, մինչև յառաջիկայ Յուլիս ամսոյ վերջը։

Այդ պարմանաժամէն վերջ անաշեալ պարգեւները Հայ Ազգ. Սրահին մէջ ամբարդով պիտի վաճառուին ի նպաստ նը պատակին։

ՀԵՌԱԳՐԱԼՈՒՐԵՐ

Տարտանելի մէջ

Ամսոյ 19էն 21ի գործողութեանց պաշտօնական տեղեկագիրը.—

Յունիս 19, երեկոյեան ժամը 7-8 թուրքերը 780 պայթուցիկ ռումբեր նետեցին մեր ձախ թեւի խրամատներուն վրայ, և տեսանք որ կը համախմբուէին յարձակելու համար, թէև չհամարձակեցան և յարձակումը հրետանիի կրակի փոխուեցաւ։ Ժամը 7.30ին մեր վաշտերէն մին յարձակեցաւ թրքական խրամատներուն վրայ, բայց առանց յաջողութեան։ Թուրքերը իրենց հակայարձակումին միջոցին հոստատուեցան այն վանդաւոր զառիվայրին վրայ զոր իրենցմէ առած էինք ամսոյս 4ին։ Մեր զինուորները ի վիճակի չէին կորսնցուցած խրամատին վերոտին գրաւելու։ Յրդ Բօյալ Սքոթը Վօլքէսթրի զօրաբաժինէն դասակի մը հետ օգնութիւն փութաց։ Այս յարձակումը ճարտարութեամբ կազմակերպուեցաւ և փայլուն կերպով վերջացաւ։ Գերիները կ'ըսեն թէ թուրքերը կ'ապաստանեն որ իրենց պայթուցիկ ռումբերը մեզ բոլորովին պիտի հանէին մեր դիրքերէն և շատ յուսախաբ եղան մեր զինուորներուն վրայ անոնց ըրած փոքր ազդեցութեան համար, թէպէտև խրամատները մեծապէս վնասուած ըլլային։ Միայն մէկ վաշտի պիտոյ 300 պիտակ համբերեցինք։ Կը կարծուի թէ այս կռիւին միջոցին թուրքերուն կորուստը հազարի չափ է։

Ամսոյս 22ին հետեւեալ զեկոյցը ստացանք.—

24 ժամուան շարունակական կռիւ մը վերջ կարեւոր յաջողութիւններ ունեցանք։ Ինչպէս ասկէց առաջ տեղեկագրած էինք՝ ամսոյս 4 5ի կռիւը մեր կեդրոնին կարեւոր յառաջացումներով վերջացաւ, որոնց սակայն չի կրցան հետեւիլ մեր երկու թեւերը նկատելով որ մեր կողերուն թրքական դիրքերը, բնականէն զօրաւոր և ուժգնորէն ալ ամրացուած էին։ Երեկ ժամը 4.30ի միջոցները Զօրավար Կոռոֆ յարձակողականի սկսաւ։ Երեկ Տէրէն եղերող հակայ ամրութեանց դէմ։ Կէսօրին ֆրանսական երկրորդ զօրաբաժինը յարձակումով դրաւեց ֆրանսական դիրքերուն դէմ դտնուող թրքական երկու շարք խրամատները, ինչպէս նաև հռչակաւոր «Ֆեռաուլեալը» ամրոցը իր յարակից փշոտ թելերով և հաղորդակցութեան խրամատներով։ Ֆրանսական առաջին զօրաբաժինը իր առջակողմին վրայ ուժգին կռիւով մը գրաւեց իր դէմը գտնուող թրքական խրամատները։ բայց հակայարձակումը այնքան զօրաւոր եղաւ որ ստիպուեցան քաշուիլ։ Կրկին յարձակումով մը վերջապէս գրաւեց նոյն դիրքը։ բայց երկրորդ անգամ ըլլալով վերջին պարզեց զայն։ Թրքական ճակատամարտը ամբակոծումը վերսկսաւ և նոր կռիւ յարձակման նման, անգլիական Հօվիցեր թնդանօթները օգնեցին ֆրանսական հրետանիին։ Երեկոյեան ժամը 6ին ասոնցմէ մը 60.ի հարատև երկարութեամբ թրքական խրամատ մը գրաւեցինք։ Հակառակ դիշերը և մանաւորապէս առաւօտեան ժամը 3.30ի միջոցին տեղի ունեցող կատաղի հակայարձակումներուն, բոլոր գրաւած դիրքերնիս պահեցինք։ Թշնամւոյն կորուստները ծանր են։ Թուրքերուն ուժ տալու համար եկած վաշտին տեղը երեւան հանուեցաւ օգնական մը կողմէ և տակաւին չպատրաստուած՝ վանուեցաւ մեր 75նոց թնդանօթներէն։ Ֆրանսական վերջին քանակին երիտասարդներուն (որոնք միջին հաշուով 20 տարեկանէ աւելի չեն) և ուսոյն ու անվեհերութիւնը ամենուն հիացում կը պատճառեն։ Դիւրին միջոցին ֆրանսական «Սէն Լուի» զրահաւորը օգտակար ծառայութիւններ մատոյց՝ ասիական եղերքին թուրք մարակոցները ռմբակոծելով։

Լոնտոն, 22.— Դաշնակից զօրաւորները վերջին տասնեկի վրայ և ասիական եղերքի կերմանական հրետանիին վրայ ռումբեր նետեցին։ Մ.օ.

Լոնտոն, 22.— Այս երեկոյ Աթէնքէն հասած լուրեր կ'ըսեն թէ ամիսէ մը ի վեր Թուրքերը գերմանական ռումբ չեն ստացած, որովհետև Պուլկար և Ռումէն կառավարութիւնները չեն թոյլատրեր որ ռումբ կամ ուրիշ ռազմանիւթ իրենց հողէն անցնելով մինչև Թրքական սահմանագլուխը երթայ։ Մ.օ.

Լոնտոն, 23.— Ներքին գործոց նախարար Թալէաթ պէյ հրամայեց որ Պոլիս փոխադրեն Էսքիշէհիր Սուլթան Սէլիմ մզկիթին հին ձեռագիրները։ Մ.օ.

ԹՈՒՐՔԵՐՈՒՆ ՄԵԹԻՈՍԻԿՈՒԹԻՒՆԸ

Տէտէ-Աղաճ, 10. — Պոլսէն կը ծանուցանեն թէ այս քաղաքին զինուորական թանգարանին տնօրէնութիւնը հետեւեալ աղդը հրատարակեց. «Հանրութեան կը ծանուցուի թէ Կէլիպոլուի մէջ Արը Պուրնուի ճակատամարտին միջոցին ուր 20,000 թշնամի ծովը թափուեցան և խեղդուեցան՝ մեր հերոս զինուորներուն կողմէ սուինաւոր յարձակումներով առնուած 700 անդլ. միթրայէզներն և 300 ֆրանս. թնդանօթները պիտի ցուցադրուին թանգարանին օտար ճիւղին մէջ՝ անմիջապէս որ թշնամութիւնները վերջանան։» Հակառակ պաշտօնական մամուլին կողմէ այս աղդին տրուած խանդավառ մեկնութիւններուն՝ սոյն թրքական մեծ յաղթութիւնը բոլորովին սկեպտիկ կը թողու ժողովուրդը։ Թէպէտ ամէն օր նոր յաղթութիւններ կը ծանուցուին, բայց ժողովուրդը ամէն օր կը հաստատէ թէ թնդանօթին ձայնը երթալով աւելի որոշ կը լսուի։ Հետեւաբար, ճիշտ է որ թընդանօթները կը մօտենան, բայց ոչ թէ գրաւուած և թանգարանի համար բերուած թնդանօթները...։

ՍԵՒ ԾՈՎՈՒ ՄԷՋ

Լոնտոն, 22.— Սև Ծովուն մէջ ռուս յածանաւ մը Էրէյլիի մօտ թորպիլատարեց և ընկղմեց թրքական մեծ շրջենաւ մը և քաղաքաթիւ առագաստանաւեր։

Արեւելեան ձակատէն

ԼԷՄՊԷՐԳԻ ԳՐԱՒՈՒՄԸ

Ամսթէրտամ 13.— Պերլինէն տրուած զեկոյցի մը համաձայն Լէմպէրկ գրաւուած է երեկ կէս օրէ վերջ աւստրիական զինուորներու կողմէ։ Դիշերը աւստրիացիք նամանապէս յարձակեցան քաղաքին հարաւային ամրութիւններուն վրայ։ Ռավառուսքայի մօտ և դէպի արեւմուտք կացութիւնը որ և է փոփոխութիւն կրած չէ։ Սանի շրջանին մէջ և վերին Վիսթուլայի ձախ եղերքին վրայ ռուսերը կը նահանջեն։ Ռ.

Ամսթէրտամ, 23.— Վիեննայէն զեկոյց մը կ'ըսէ թէ Լէմպէրկ աւստրիական երկրորդ բանակին կողմէ գրաւուած է։ Ռ.

Բեռլին, 23.— (Պաշտօնական) Շավլիի շրջանին մէջ թշնամւոյն ետեւի կողմը գործող մեր ձիաւորները Պաուլի մէջ կարեւոր փոխադրակառքեր գրաւեցին և թշնամի քաղմաթիւ խումբեր, խաղարկիներ և դասակներ սրի անցուցին։ Յանկարծակի կերպով անցանք Թանէզ գետակը Օսուքայի մօտ և սուինաւոր յարձակումով մը ոչնչացուցինք թշնամի վաշտ մը։ Մեր հետեւակազօրքը Տնիէսթերի շրջանին մէջ յարձակմամբ գրաւեց ամրացուած դիրքեր։ 3500 գերի և ինթենդանտներ առինք։ Թշնամին նահանջեց Տնիէսթերէն անդին և գետին աջ եղերքին վրայ հաստատուեցաւ մեր խարսխներէն։ Հ.

Արեւմտեան ձակատէն

Բարիզ, 23.— Արրասի շուրջ տեղի ունեցող կռիւներուն մէջոցին Գերմանացիք անպէտ կորուստներ կը կրեն ապարդիւն հակայարձակումներ գործելով։ Արկօնի արեւմտեան կողմը շատ կատաղի կռիւներ տեղի ունեցան որոնց միջոցին մէյ մէյ ձեռնտուութիւններ գործածուեցան, մինչդեռ միւս շրջաններուն մէջ թշնամին մեծաքանակ ռազմամթերքներ՝ առանց հետեւակազօրքի յարձակում գործելու։ Ֆրանսացիք կը յառաջանան Վերին Մէօզի վրայ։ Լօրէնի մէջ թշնամին պահեստի ուժերը բերաւ ֆրանսական յառաջացումը կասեցնելու համար, բայց ֆրանսացիք պանոնք ամէն տեղ ետ մղեցին և դերիներ առին։ Գերմանական օգնական զօրք եկաւ նաև վօժի մէջ։ Թշնամին քանի մը ժամուան մէջ 4000 ռումբ նետեց 200 մէթր տարածութեան մը վրայ և յաջողեցաւ կարճատեւ յառաջացում մը ունենալ։ Գերման յարձակողականը ջախջախուեցաւ փայլուն հակայարձակումով մը։ Ֆրանսացիք Ալզասի մէջ Սօնտէրնախը գրաւեցին։ Ռ.

Լօնտոն, 23.— Արրասի հիւսիսակողմը «Լաբիւրլինթոս» կոչուած տեղւոյն բոլոր դիրքերը Ֆրանսացիք գրաւեցին։ Նաև վերին Մէօզի մէջ անոնք վերագրաւեցին իրենց կորսնցուցած խրամատները։ Մ.օ.

Լօնտոն, 24.— Գերման պաշտօնական զեկոյց մը կ'ընդունի թէ Գերմանացիք Ֆէշթի աջ եղերքին վրայ քաշուած են։ Մ.օ.

Բարիզ, 24.— Կը ծանուցանեն թէ Մօրկանի և Բարիզի Ռոչիլտ տան մէջ համաձայնութիւն գոյացած է Ամերիկայի մէջ հարիւրին 5ով 250 միլիոնի ֆրանսական փոխառութիւն մը հրապարակ հանելու համար։ Հ.

ԼՐՏԵՒՆԵՐԸ

Լոնտոն, 23. — (Մամլոյ դիւանէն) Միւլլէր լրտեսը հրացանի քանուեցաւ Լոնտոնի աշտարակին մէջ։

Լոնտոն, 23. — Կարճ հարցաքննութենէ մը վերջ Ռոզէնթալ որ լրտեսութեան յանցանքով ամբաստանուած էր, Վիլիկիթօնի զօրանոցը տարուեցաւ ուր պիտի դատուի այսօր պատերազմական ատեանի մը կողմէ։ Ռ.

Իտալական ձակատէն

Հռոմ, 23.— Մօնթէ Նէրօի մէջ մեր Ալպեան զօրքերը թշնամի կարեւոր ուժեր ետ մղեցին, ծանր կորուստներ պատճառելով։ Իզոնցոի վրայ մեր գրաւած դիրքերը ամրացուցինք։ Հ.

Հռոմ, 22.— Օժանդակ յածանաւ մը ուժգին հետապնդումէ մը վերջ Միջերկրականի մէջ դերի քանի քարիւղ բեռցած աւստրիական չուղենաւ մը որ ընդծովեաններու պարենաւորման կը ծառայէր։

ՏԵՂԱԿԱՆ ՔՐՈՆԻԿ

Ն. Բ. Սուլթանը 500 ե. ո. զրկեց Աղեքսանդրիոյ կառավարիչին՝ անպարծնելուն քանուելու համար։ Նոյնպէս 50 ոսկի զրկեց Էլ Մուսաթ Էլ Իսլամիա բարեգործական ընկերութեան։

Թուրք գերիներ. — Մասնաւոր երկաթուղիով՝ ոնը 150 թուրք գերիներ ղրկուեցան Գահիրէ երեքշաբթի առաւօտ։ Բոլոր առաւել կամ նուազ վիրաւոր գերիները Եգիպտական կարմիր Մահիկի հիւանդանոցը ղրկուեցան։

Ոգելից ըմպելիներու դիւերուան ժամը 10էն վերջ վաճառումին արգելքը սկսաւ գործադրուիլ չորեքշաբթի դիշերէն ի վեր։ Այս պատճառաւ շատ մը գինետուններ և սրճարաններ դոց կը մնան, իսկ անոնք որ բաց են, ինչպէս նաև սինէմաներն ու երգեցիկ սրճարանները, դրաւոր յանձնառութիւն տուած են 10էն վերջ ոգելից ըմպելիք չծախելու համար։

ՀԱՆԴԷՍ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶԻ

Պօղ. Ազգ. Վարժարանի մանկապարտէզի ամավերջի հանդէսը տեղի պիտի ունենայ յառաջիկայ կիրակի, Յունիս 29 ժամը 3.30ին, վարժարանի շրջափակին մէջ։

Կը խնդրուի Հայ հասարակութենէն և ծնողքներէն որ հրաւիրագրի տեղ ընդունելով զայս, հաճին ճիշտ ժամանակին ներկայ ըլլալ և քաջալերել մանուկները։

Տնօրէն՝ Մ. ԺԱՄԿՈՉԵԱՆ

ԽՆԱՅՈՂԱԿԱՆ Տպարան
Մ. ՏԱՄԱՏԵԱՆ
Imp. Economique - Alex.

000081

ԳԷՈՐԳ ԻՓԷԿԵԱՆ

Ծխեցէք — Սիկարէթներ



ԿԸ ՇՄԱԽՈՒԻՆ ԱՄԷՆ ՏԵՂ.

ՆԷՇԸՆԼԻ ՊԱՆՔ ՕՖ ԷՃԻԲԹ
(National Bank of Egypt)

Դրամագլուխ Անցլ. Ոսկի 3,000,000
Պահեստի զումար » » 1,300,000

Կեդրոնատեղի՝ ԳԱՀԻՐԷ — Մասնաճիւղ՝ ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Գործակալութիւններ՝ Ասիութ, Ասուան, Պէնհա, Պէնի-Սուէֆ, Շէպին-էլ Գոմ, Տամանհուր, Միմիէ, Բոռ-Սաիտ, Սուաքիմ, Սոհակ, Թանթա, Զաքազիկ, Մուսքի (Գահիրէ), Լուքսոր, Բոռ-Սուտան ու Լոնտոն

Կը կատարէ դրամատանց յատուկ բոլոր գործառնութիւնները

ՏՕՔԹ ՂԱԶԱՐՈՍ ԱՐԹԻՆԵԱՆ
ՎԿԱՅԵՆԱԼ ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

ՄՈՒՍՔԻ, ՇԱՐԱ ՊԷՅՆ ԷԼ ՆԱՀՏԷՅՆ ԹԻՒ 10, ԳԱՀԻՐԷ
ԹԷԼԷՓՕՆ, ԹԻՒ 35-37

Հիւանդներ կ'ընդունի առաւօտեան ժամը 8էն մինչև իրիկուան ժամը 7ը։

Ակռաները կը մաքրէ ու կը քաշէ առանց ցաւի։ Ակռաներու համար ոսկիէ, քարուչուէ կամ Ամերիկեան վերջին գիւտ եղող ուրիշ տեսակ նիւթերէ քուրօն կը շինէ առանց զսպանակի կամ քիմքի վշայբան մը դնելու։

Բոլոր գործերը մաքուր եւ խղճի մտօք կը կատարուին։

Մարդ կեանքին մէջ անգամ մը ծախսելով կ'ազատի ակռաներու անտանելի ցաւերէն եւ հանգիստ կ'ապրի։

Գիները խիստ չափաւոր են։ Մասնաւոր ակռայի դեղերը ալ կը ղրրուին։

ԲԱՍԹԻԼ ՆԱԼԹՇԷՐ
(PASTILLES NALTHER)

ՀՐԱՇԱԼԻ ԴԵՂԱՀԱՏԻԿ

Հացի՝ չափ կարեւոր ամէն անձի համար

Գնդութիւն ունիս թէ փորհարութիւն, ստամոքսի տկարութիւն թէ անմարսողութիւն, ջերմէ կը տառապիս թէ անքունութիւնէ, հարբո՞ւած ունիս թէ յոգնաց։

Գործածէ՝ եւ պիտի օգտուիս անպայման։

Դարման է՝ 34 տեսակ, հիւանդութիւններու, որոնք մանրամասնուած են յայտարարին մէջ, որ կը գտնուի իւրաքանչիւր տուփի հետ։

Գիներն են շաս ածան Ե.Ղ.
Տփիկը (որ կը պարունակէ 67 հատ) 10
Տուփը (որ կը պարունակէ 3 տփիկ) 20

Թղթատարով առաքման համար պէտք է միասին ղրկել նաեւ երկու ղրշ.։

Ամերիկեան այս դեղահատիկը պատրաստուած է յայտնի բոյսերու եւ արմատներու հիւթէն եւ օգտակարութիւնը հաստատուած է բժշկական կաճառներէ։

Անձնապէս փորձէք եւ օգտուիք վերջ միայն ստանձնած է Եգիպտոսի ընդհանուր ներկայացուցչութիւնը՝ ԳԱՐԱԳԱՇԵԱՆ ԹՈՎՄԱՍ, որուն կարելի է դիմել, փոքր թէ մեծաքանակի համար, անձամբ կամ քարտ փոստալով հեռաւոր հասցէին

82, Rue Guinenet Charkas (Boulac)
c)o Ecole Arménienne
B. P. *1079* Le Caire (Egypte)

ՊԱՆՔՕ ՏԻ ՌՕՄԱ
Banco di Roma

Հաստատեալ 1880ին

Դրամագլուխ, 200,000,000 ֆրանք ամբողջապէս վճարեալ

ԸՆԴՀ. ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻ — ՀՌՈՄ

Կեդրոնավայրք. — Բարիզ, Ճէնովա, Նաբոլի, Թուրին, Ֆիորէնցա, Աղեքսանդրիա, Կ. Պոլիս, Պարչէլոն, Գահիրէ, Մալթա, Սփրիկեան Տրիպոլիս

ՄԱՍՆԱՃԻՒՂ

Ալպա
Ալպանօ Լացիալէ
Արէցցօ
Ամէցցանօ
Պէնուսքի
Պրաչչիանօ
Մոնթէ Քաթինի
Գանէլլի
Գասթէ Նուովօ
Գորնէթօ Թարքուինօ
Տէրնա
Ֆարա Սապ
Ֆէրմօ
Ֆոսսանօ
Ֆրասքաթի
Ֆրոսինոնէ
Լուքրա
Մոնտորսի
Մոնդիանոյ
Օրսիէյրօ
Օրվիէթօ
Բալէսթրինա
Բիսէրօյօ
Սիէնա
Սուպիաքօ
Թարքակոնէ
Թիվոլը
Թորրէ Անունցիաթա
Վէլէթրի
Վիտրէեճիօ
Վիթէրպօ

.....

ՊԱՆՔՕ ՏԻ ՐՕՄԱ կ'զբաղի ամէն տեսակ սեղանաւորական գործողութիւններով, այսինքն արժեթղթերու վրայ ավանս, Եւրոպայի եւ Եգիպտոսի կարեւոր քաղաքներուն՝ իրայ փոխիր, չէք եւ «լէքրը տը ֆրէտի», հեռագրաւ վճարումներ, Եգիպտոսի եւ Եւրոպայի վրայ պարտամուրհակներու զանձում, կտրոններու եւ վիճակահանութիւնէ շահուած այրգեւներու զանձում, Եւրոպայի եւ Եգիպտոսի մէջ պօրսայի հրահանգներու գործադրութիւն, Արժեթղթերու պահպանութիւն, Ապրանքներու պահպանում եւ ավանսի գործողութիւն։

ՊԱՆՔՕ ՏԻ ՐՕՄԱ կ'ընդունի դրամական աւանդներ, ուզուած ատեն կամ որոշ պայմանաժամով վճարելի։

ՊԱՆՔՕ ՏԻ ՐՕՄԱ օտարականներու համար յատուկ մասնաճիւղ մը բացած է Մոնթէքաթինի համբաւաւոր ջերմուկները, ուր ամէն տեսակ սեղանաւորական դիւրութիւններ կ'ընծայուին յաճախողներուն։

ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ՍՆՏՈՒԿ

Մասնաճիւղ Աղեքսանդրիոյ — 9 Ֆրանք փողոց

ՄԵԾ ԳՈՐԾԱՏՈՒՆ ԾԽԱԽՈՏԻ
եւ Եգիպտական սիկարէթներու

ԿԱՄՍԱՐԱԿԱՆ ԵՂԲԱՐՔ

ԶԱԿԱԶԻԿ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Համբաւաւոր են իր Ապունիկմա (Աստղ) Ծխախոտները եւ Սիկարէթներն

ՕՖԷԼ ԱՏԱՆՊ

Շարա Մօհամէտ Ալի, թիւ 12
(*Օրոզտի-Պաքի վրայի շինը, Ա. յարկը*)
Սեփականատէր՝ ՌՈՒԲԻՆ ՊԱԶՏԻԿԵԱՆ

Պատիւ ունինք ծանուցանելու յարգոյ հասարակութեան թէ 15 Մայիսէն սկսեալ մեր Սիքքէ-Կէտիտ գտնուող ծանօթ ԱՏԱՆԱ պանդոկը փոխադրած ենք վերը նշանակեալ հասցէին։

Ներկայ պանդոկիս շէնքը, իր կեդրոնական դիրքով եւ ընծայած առողջապահիկ ամէն առաւելութիւններով, ինչպէս եղեկտրական լոյս, տաք եւ պաղ ջուրի բաղնիք եւն. սահմանուած է ամէնագժուարահաճներն իսկ գոհացնելու։

Գիները խիստ չափաւոր, Ե. Ղ. 6 եւ 8։

Անսակաս վարձակալնելու դիւրութիւնք։

ԹԵԱՏՈՂԱԿԱՆ ՏՊԱՐԱՆ

Շարա Ապու Տարտար թիւ 16
Սեփականատէր՝ Մ. ՏԱՄԱՏԵԱՆ

Կտանձնէ ամէն տեսակ տպարանական գործերու պատրաստութիւնը, Գիրք, Տետրակ, Հաշուեցուցակ, Նամակագրութիւն, Այցետոմս եւն. չափաւոր գիներով։

Ցանձնարարութիւնք կը կատարուին խրնամքով։

ԱՂԴՐԷԱՍ ՄԿՐԵԱՆ
ՆԿԱՐԻՉ-ՆԵՐԿԱՐԱՐ

Բիւ Սէքսօպրիս, 1 (Յունաց Ավէրօֆ աղջկանց վարժարանին ետեւ)

18 տարիէ ի վեր Աղեքսանդրիա հաստատուած եմ։ Ներկի, զարդանկարի, նշանատախտակի [թապէլա], իւղանկար պատկերներու և լուսանկարչական ֆօներու վերաբերեալ կատարած աշխատութիւններովս գոհ թողուցած եմ Եւրոպացի յաճախորդներս։ Գիներս՝ միշտ Արբանեակէն սուղ, իսկ Եւրոպացի արհեստակիցներէս ժան են։

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ԻՆՔՆԱՎԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ԳՐԵՑ

Ս. ՍԱՊԱՀ ԳԻՆԴԼԵԱՆ

Ամէն Հայու համար հենտական և ժամէական այս խնդրոյն մասին յոյժ շահեկան տեսութիւն մը։

ՓՆՏՌԵԼ ԲՈԼՈՐ ԳՐԱՎԱՃԱՌՆԵՐՈՒՆ ՔՈՎ։

Գին 5 դրտ. ողջ

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
ՔԱՐԻՒՂԻ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ՄԵԾԱԲԱՆԱԿ ԵՒ ՓՈՔՐԱԲԱՆԱԿ

Աղեքսանդրիա, ՍԻՏԻ ՄԱԹՈՒԱԼԻ փողոց թիւ 10
(Աբբարիճի մզկիթին դէմը)
[Թէլէֆօն թիւ 33-45]

Այս վաճառատունը կը հայտնէ թէ Աղեքսանդրիոյ եւ թէ Ռամլէի մէջ ՄԱՆԹԱՇԵՆՑԻ հարազատ ռուսական եւ ամերիկեան բեթրօլը, չափաւոր գիներով։

Ապրանքները օրը օրին կը յանձնուին ամենայն կանոնաւորութեամբ։

ԴԻՄԵՑԷՔ ԵՒ ԴՈՀ ՊԻՏԻ ՄՆԱՔ։

ՊԱՆՔ Տ'ՕՐԻԱՆ
Banque d'Orient

ԱՆԱՆՈՒՄՆ ԸՆԿԵՐԻԹԻՒՆ

Դրամագլուխ՝ ամբողջապէս վճարուած
Ֆր. 25,000,000
Կեդրոնատեղի ԱԹԷՆՔ

Մասնաճիւղեր՝ Աղեքսանդրիա, Դահիրէ, Սելանիկ-Իզմիր։ Գործակալութիւններ՝ *Միտիլլի, Մանասթիր, Սերէզ եւ Զակապիկ։* Փոխ-Գործակալութիւններ՝ *Պերկամա, Մաղնիսա եւ Սոմա։*

ՊԱՆՔ Տ'ՕՐԻԱՆ կը կատարէ սեղանաւորական ամէն տեսակ գործողութիւններ։

ՊԱՆՔ Տ'ՕՐԻԱՆ կ'ընդունի դրամական աւանդներ, հետեւեալ տոկոսներով.

Հարիւրին 3 *ի տես վճարելի*
» 3,50 9 *ամիսէն* »
» 4 1 *տարիէն* »
» 5 5 *տարիէն եւ աւելի վճ.*

Նոյնպէս՝ խնայողութիւնը քաջալերելու համար հաստատած է Փոքր Խնայողութեանց յատուկ ճիւղ մը որ կ'ընդունի Ե. Ղ. 20էն Ե. Ղ. 25,000 տարեկան հարիւրին 1 տոկոսով։

Ա. Ե. ՕՏԱՊԱՊԵԱՆ ԵՒ ԸՆԿ.
ՀԱՑ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ
Հաստատեալ 1902
Գահիրէ, Սրէֆ Կէտիսի

Կը վաճառուին ամէն տեսակ կերպասեղէն, բրդեղէն, բամպակեղէն, տպածոյ, պաքիսը, զէճիր, մասաբօլամ եւ մանաւանդ դերձակներու պիտոյքներ, մեծաքանակ եւ փոքրաքանակ։

Ներածմունք ուղղակի Եւրոպայէն։ Ապրանքներու տոկունութեան եւ գիներու չափաւորութեան մասին արդէն իսկ համբաւ ստացած այս վաճառատունը կ'արժէ անգամ մը այցելել։

առիթեն օգտուեցէք

ՎԱՇԱՆ ԹԷՔԷԵԱՆ

ՀՐԱՇԱԼԻ ՅԱՐՈՒԹԻՒՆ
ԳԵՐԹՈՒԱԾՆԵՐ

Հրատարակուած *1914*ին, Կ. Պոլսոյ մէջ։ Գին *10* դրտ. - Դիմել, սակաւաթիւ օրինակներու համար, ԱՐԵՒԻ խմբագրատունը։

ՍԱԿԱՐԱՆ

25 Յունիս 1915

		Բացում	Փակում
ԲԱՄԲԱԿ			
	Յուլիս	14 7]32	14 1]4
	Նոյ.	14 15]16	14 31]32
ԲԱՄԲԱԿԻ ՀՈՒՆՏ			
	Յուլիս	87.20	87.20
	Նոյ.-Յնվր.	84.30	84.30
ԱՐԺԵԹՈՒՂԹ			
Դրէսի Ֆօնսիէ	1886		Ֆր. 304.—
» »	1903		» 243.50
» »	1911		» 249.—
Բումէլի Երկաթուղի			» 139

000032